

## ԲԱՆԱՄՄԻՐԱԿԱՆ

### ՆԵՐՍԵՍ ՎՐԴ. ՏԱՐՈՆԵՑԻ

(1220? ~ 1284)

Հայ մշակոյթի արժանայիշատակ երախտաւորներէն է Ներսէս Վրդ. Տարօնեցի, իբրև մեծ ուսուցիչ եւ բանիբուն մատէնասէր։ Ծնած է ժդ. Դարու առաջին քառորդին մերձաւորապէս։ Իր կեանքին նախնական շըրջաններուն մասին տեղեկութիւններ գրեթէ չկան։ Յայսմաւուրդքի համառոտ յիշատակագրութեան համաձայն «Սա էր ի գաւառէն Տարօնյ, ի քաղաքէն Մըլոյ. անեալ և վարժեալ ի հոչակաւոր վանսն Ղազարու, որ է Սր. Առաքեալք։ Իր նա կարի քաջ վարժեալ ի զիր եւ յուսումն յունաց, եւ ներա գիտէր զեղուն Հոռոմոց եւ զերիցութիւն նոցա» (Գ. Արք. Յովսէկին, Խաղակեանք, Գ. էջ 152)։

Ներսէս հանրային կեանքի մէջ էրեւելի կը հանդիսանայ, Արեւելցի Վարդան Վարդապետին աշակերտէն, եւ Խոր Վիրապի կամ Աղջոց Ս. Ատեփանոսի Վանքին մէջ, անկէ վարդապետական գաւազան ստունալէ ետք, հաւանաբար 1267ին, երբ Վարդան՝ Ներսէսն ալ աշխատուցած է Դանիէլի Մեկնութիւնը գրած առեն։ «Եւ եղաւոր մերոյ Ներսէս Վարդապետին, որ և զնս աշխատեցաք ի գիրը» (Յուցակ Ձեւ. Ս. Յակոբեանց, Ե. Հատոր, էջ 540)։

Վարդան Վարդապետի մաէնն ետք (1271) Ներսէս կը յաջորդէ իրեն իբրև մեծ վարդապետ։ Յայսմաւուրդքը կարճ տողերով կը սէ. «Եւ յետ փոխման նորա յաստեացս, նըստաւ յաթոռ նորին, եւ լուսաւորեաց գիտութեամբ զաղզս Հայոց ուսմամբ գրոց» (Խաղակեանք, Գ. 152)։ Վարդապետական յաջորդութեան գաւազանադիրքերուն մէջ Ներսէսի անունը հաստատ տեղ ունի Վարդանի անունէն յետոյ, իբրև անոր գլխաւոր աշա-

կերտ, իսկ Ներսէսին կը հետեւի իր աշակերտներուն ամէնէն երեւելին՝ Եսայի Նշեցի։

Ներսէս Տարօնեցին 1275 ~ 1279 տարիներուն կը գտնենք Տարօնի Եղիազարու Վանքը, իբրև առաջնորդ եւ ուսուցիչ։ Տարի մը յետոյ, 1280ին, ան իր վարժապետական աթոռը կը հաստատէ Գլաձոր, Պոօլ մեծ իշխանին Հովանաւորութեամբ։ Իր պաշտօնավարութիւնը այստեղ երկար չի տեւեր, կը վախճանի 1284 (ԶԼԴ), գիտարվար 6ին, Յայսմաւուրդքի համաձայն «ի բարուք ծերութեամ», եւ կը թաղուի անդ։

Ներսէս Վարդապետին արուած են գովական բարձր մակղիբներ, ահաւասիկ փունջ մը անոնցմէ.

«Հայր հասարակաց» (Գրիգոր Վրդ. Գըրիչ, 1275)։

«Հոեմոր կորովարան», «մաքուր անձն եւ պայծառ հոդի» (Ստեփանոս Գրիչ, 1279)։

«Աստուածազարդ բարունի եւ տնյաղթ վարժապետ», «ցանկալի հրեշտակաց պետ բարունեաց», «ճշմարիտ պատկեր Աստուծոյ, իմաստայեղձ բարունի» (Բարսեղ Գըրիչ, 1281)։

«Մեծիմաստ վեհ, անստուեր միտք» (Եսայի Նշեցի, 1284)։ Իսկ աւելի ետքը, 1323-ին՝ «մեծ եւ քաջ ուսուր եւ աստուածախաւա վարժապետ»։

«Աստուածազգեաց եւ աշխարհալոյս բարունապետ» (Ստ. Օրբէլեան, 1297)։

Հետեւել տողերն ալ կ'առնենք Գրիչ կիլեկցի Մատթէոս Քահանայի տաղաչափեալ յիշատակարանէն, 1284ին գրուած, ուր արմէքաւոր վկայութիւններ կան Ներսէս Վարդապետի աստուածասէր կենցաղին եւ ու-

սումմասէր բարքին մասին:

Առ ոտը հաւը մեր ներսեսի,  
եւ բարունեաց վարժապեսի,  
հասեալ ի ծայրս իմաստ բանի:  
Բարձեալ դիմաչն Քրիստոսի,  
եւ հետեւեալ նորին շաղի,  
ի գիշերի եւ ի տուրնջնինի,  
աստուածային բանին բերկրի:  
Հաստ տէրունեանրն հրամանի,  
քըննէր զիշերս մատենի,  
զի առանց այսմ հանճարի,  
կեանս անհնարին ոք ընդունի:...  
Խւր և Հոգևոյ սրբամիրի:  
այլ եւ ծնաւզաց իւր եւ վարժի,  
որ վասն մեր յոյժ տաֆանի,  
յաստուածաշուշ գիրս մատենի.  
Վարձահատոյց Քրիստոս լիցի,  
եւ ննջեցելոց խւր համազի:...— Տես  
Տաշեան, Յուցակ, էջ 1039 եւ 834:

Բախնը թէջ ներսէ եղած է մեծ ուսուցիչ  
մը. իւր աշակերտներէն ծանօթ են,

1. Ստեփանոս Արք. Օրբէւեան (+ 1304):  
2. Յովհաննէս Վրդ. Արճիշեցի, Ոսպնա-  
կիր:

3. Միկթար Վրդ. Կերմանեցի կամ Սաս-  
նեցի (+ 1337):

4. Եսայի Վրդ. Նշեցի (+ 1338):

5. Մատթէոս Քհն. Կիլիկցի:

Առաջին չորսը յարտնի մատենապիրներ  
են, իսկ վերջինը կը ներկայանայ իրրեւ Գը-  
րիշ:

Վերը ըսկնէ նաեւ թէջ ներսէ յիշատակե-  
իլ է իրրեւ մատենասէր վարդապետ: Արդա-  
րեւ ամ ջանադիր եղած է օրինակել տալու  
մեծարդէք եւ սակաւազիւս մատեններ. ա-  
նոնցմէ ծանօթ են հետեւեալները, թուակա-  
նի կարդով:

1. 1275. Մատենագրութիւնք Փիլոսի,  
գրչութեամբ Քրիզորի եւ Բարսղի, Եղիա-  
զարու Վանքին մէջ:— Զեռ. Երեւանի, թ.  
3932:

2. 1279. Մատենագրութիւնք Բարսղի  
Կեսարացւոյ, Ստեփանոս եւ Եսայի գրիչնե-  
րու օրինակութեամբ, Եղիազարու Վանքին  
մէջ:— Զեռ. Երեւանի, թ. 5595:

3. 1280. Թանկարժէք ձեռագիր մը, որ-  
ուած Գրամորի մէջ Լուսեր գրողի եւ Թովմա-  
վարժապետի ձեռքով: Այդ ձեռագրին մաս  
կը կազմէ Եղիկի հազուազիւս ընդօրինառ  
կութիւնը:— Զեռ. Երեւանի, թ. 1097:

4. 1280. Շատ կարեւոր ձեռագիր մը, որ  
կը բովանդակէ Խոկերեանի, Եփրմէի, Կիւ-  
րեղ Աղջխանդրացիի, Ստեփանոս Սիւնե-  
ցիի եւ Վարդան Վարդապետի Եղիկիէի  
Մեկութիւնները, բոլորն ալ շարդ անսիպ  
— Գ. Յովհաննէս, Խաղարկեանք, թ. էջ 203:

5. 1281. Դաւիթ Քորայրեցիի Եսայեայ  
Մէկութիւնը, զոր ներսէ նամակով կը  
խորէ Մշակավանքի Բարսեղ գրչէն:— Զեռ.

Ս. թ. 1758: Սիսն, 1933, էջ 417:

6. 1282. Յաղագս Երկն. Քահանայազե-  
տութեան, Դ. Արխազազցիի, Գրամորի  
մէջ, Ստեփանոս Կրօնաւորի ձեռքով:— Զեռ.  
Երեւանի, թ. 49:

7. 1283. Ն. Լամբրոնացւոյ՝ Յովհաննու  
Յայրութիւն, եւ Հանգստեան Մէկութիւն-  
ները, Կիլիկցի Մատթէոս քահանային ձեռ-  
քով, Գրամորի մէջ:— Զեռ. Վիեննայի, թ.  
571:

Ներսէ Տարօնեցիի գրչէն ոչինչ Հասած  
է, կամ ծանօթ է, բացի հետեւեալ փոքր յի-  
շատակրանէն:

Ի Զիլ [= 1279] գրեցաւ կանոնական սահ-  
մանադրութիւն ուղղութեանցու, յասումն  
խրառոյ կարդաւորութեան վանականց,  
յարմարեալ եւ շարակարգեալ ի Հոգիայալ-  
ծառ եւ ի տիեզերալոյց վարդապետէ, եւ ի  
մեծ Եպիսկոպոսապետէն Կեարու Կապաղո-  
կացոյ, Սրբոյն Բարսղի, ի Հոչակառը եւ  
յականաւոր Սր. Ուհոս Եղիայարու, ընդ  
հովանեաւ Սրբոց Առաքելոցն Պաւլոսի եւ  
Պետրոսի եւ Անդրէի, կամաք եւ յաւթարու-  
թեամբ եւ մեծաւ Հոգարարձութեամբ իմոյ  
անպիտանութեանս Ներսիսի սոսկանուն  
վարդապետի: Զոր ետու գրել ի իրաւու-  
թութեան վարուց իմոյ անուղղա կենացս, եւ  
ամենեցուն որ պատահեն սմա եւ շահեցին ի  
հոգեշան բանից աստի, եւ վարժեալ կրթես-  
ցն զանձան, գիտելով թէ ո՞րպէս արժան է  
կեալ ի միաբանական եղայրանցոց ըստ այ-

սըմ և դելոյ սահմանիս, որ ի հոգոյն Սրբոյ ազգեցաւ հոգիացելոյն Բարայի, զի մի ոք սխալեալ անդիսութեամբ վնասեսցէ զանձն փոխանակ առգտելոյ:

Եւ իմոյ մեղսաշատ եւ յոկնասխալ և ծոյլ անձին, սրտի մտաւք թողութիւն ինդրեսցին ի Քրիստոսէ, որ քաւութիւն է յոլովապատիկ յանցմանն մերոյ, զի վասն այսպիսի յուսոյ ձեռնամուխ եղաք ի առ: Եւ ա(ն)կն ունիմք ի ձեռն սորա թողութիւն մեղաց գըտանել հանդերձ ծնաւզաւք, եղարք եւ քերք, եւ ամենայն մերձաւորաւք հաւատոյ և արեան ասելով զերանի որում թողութիւն՝ բարի յիշատական քհ: Եւ կատարողդ այսըմ հայցւածի բարոյ մասին արժանասջիք ի

Քս. Յս. ի Տէր մեր, որ է աւրհնեալ յաւիտեան: — Տես, Խաղբակեանք, Բ. Հատոր, էջ 197, պատկեր 197:

Այս յիշատակարանին առաղ տողերն իսկ կը բաւեն որ մեր աչքերը թափանցեն ներուէս Վարդապետի ջինջ սրտէն ներս, եւ տեսնեն՝ Հոն տիրող Հոգեւոր մաքրութիւնը, միարանոսկոն աղնիւ եղայրութեան հանդէպ ջերմ նախանձախնդրութիւնը, եւ յուսավառ հաւատոքի հուրը, որ կը տաքցնէ անոր Հոդին իր խնամքին յանձնուած էակնիրու օգտին փրկութեան տենչով:

Գլաձորի Վարդապետարանը կը պարախինք Եսայի Նշեցիին, իսկ Եսայի Նշեցին՝ Տարօնեցի Ներսէսին:

Ն. ԵՊՄ. ԵՐՎԱԿԱՆ